

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

1.— ԲՈԼՈՐԱԶՈՐԻ ԱՆԱՊԱՏ ԿԱՐՄ ՍՊԻՏԱԿԱԽՈՐ ԱՍՏՈՒՆԱԾՆԻ ՎԱՆԻ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ — Բոլորաձորի Անապատը կամ Սպիտակաւոր Աստունածնի Վանքը կը գտնուէք Սրբզումք աւանին մօտ, Վայոց Ձոր գաւառին մէջ՝ եկեղեցին, շինուած 1321 թուին, նուիրուած էր Սուրբ Աստունածնին։ Միասին կը յիշուի նաեւ յ. Կարապիս։

ՊԱՏՄԱԿԱՆ — Բոլորաձորի Վանահայրերէն ծանօթ են հետեւեալները։

1.— Գրիգոր Վանահայր, 1322. — Խաղը. Գ. էջ 22: Հստ Գ. Արք. Յովսէփի հանքի առաջին վանահայրն էր Գրիգոր, որ իւր ճնաւորական կեանքով մնձ հեղինակութիւն էր ստացել եւ մահուանից յիսոյ էլ նորս գերեզմանը սրբավայր հըշչակուել։ — Խաղը. Ա. էջ 208:

2.— Մկրտիչ Վանահայր, 1340-1346. — Խաղը. Գ. էջ 23, 25: Սա իր ուսումը ստացած է Գլամուրի մէջ, Դաւիթ Վարդապետի մօտ, որ իրեն կը նուիրէ Աւետարան մը հետեւալ յիշատակագրութեամբ. Շնուաստ իշարս ուսուցչապետաց Դաւիթ, չնորհեցի զուրբ Աւետարան Աստունածնին, եւ առաջնորդի սուրբ Անապատին՝ Մկրտչին, հոգեւոր որգեկին իմոյ, ի յիշատակ Հոգւոյ իմոյ։ — Խաղը. Գ. էջ 103: Էջմիածին, 1966, Յունիս, էջ 39:

3.— Աւագուէր Վարդապետ, 1476-1478, որ նորոգութիւններ կատարած է եւ եկեղեցին պայծառացուցած։ — Յիշատակարանք ժե. Դարի, Բ. Մասն, էջ 378: Խաղը. Ա. էջ 236. Գ. էջ 96:

Իր առաջնորդութեան ըրջանին, 1482 թուին, Սպիտակաւոր Աստունածնի միա-

րաններն էին, Ստեփանոս արեղայ՝ դաստիար, Զաքարիա՝ Հէրպետ, Դաւիթ աւաղեց, Նահապետ Կուսակրօն քահանայ, տէր Կոստանդ, տէր Ալէքսանոս՝ վահակուլ, տէր Աթանաս, Աղաջան զպիր, Բուրբէլ զպիր եւ Աւան. — Խաղը. Գ. էջ 118:

4.— Զաքարիա Վանահայր, որդի Տէրմէրի և Գոնցայի, 1498. — Խաղը. Ա. էջ 237:

ՄՇԱԿՈՒԹԱՅՑԻՆ — Համեստ շափով դրչագրական աշխատանքներ կատարուած են Բոլորաձորի Անապատին մէջ։ Կրիստոնէ յիշել հետեւեալ գրիչները եւ իրենց երկիրը։

Ա.— Աւագուէր Բանասէր, Գրիչ, 1444-1475, որդի Յովանէսի եւ Մարթայի, աշակերտ անյաղթ փիլիսոփայ Սարդար, եղբայր՝ Տէրտիչ միակեցի, Հայրապետ գրպերի, Մուրատի եւ Խաչատուրի, ուսուցիչ՝ Ստեփանոս արեղայի, Արրահամ արեղայի, Դաւիթ քահանայի, եւ Հայրապետ զպիր։

Օրինակած է,

1.— Մաշտաց, 1444-66 Բուականներուն մէջնեւ, բոլորդիր. Գուլիկի Համար. — Յովսէփիկան, Խաղը. Գ. 112-2:

2.— Յայսմաւորք, բոլորդիր, օրինակուած 1458ին, որուն մէկ մասը գրած է Աւագուէր կրամաւոր։ Մատցողներն են Յովսէփիկաններ եպիսկոպոս եւ եղբայրը Ալէքսան քահանայ. — Խաղը. Գ. 112-4: Խաչկեան, Յիշատակարանք ժե. Դարի, էջ 114:

3.— Աւետարան, 1475ին, Մատաղայի եւ կենակցին Դիլշատի ինդրանքով. —

Խաղբ. Գ. էջ 93: Յիշտ. ԺԵ. Պարի. էջ
375-7:

Բ. — Դաւիթ Սրբց, Գրիչ, 1459-1487,
որդի Տէրտէրի և Գոնցայի աշակերտ իր հո-
րեղորո՛ Աւագանէր Վարդապետի: Օրինու-
կոծ է Սրիդունք դիւզին մէջ,

1.— Աւետարան, 1459ին, «առ ուստ Եր-
ջանիկ և որբասէր տէր Երեմիա» արեղայի-
— Նօսարք, էջ 192: Յիշտ. ԺԵ. Պարի, թիւ
158:

2.— Աւետարան, 1461ին, Մկրտիչ: Քսա-
հանայի Հոմար — Յիշտ. ԺԵ. Պարի, էջ
157:

3.— Աւետարան, 1473ին, տանուտէր
Սիրականի պատուէրով — Յիշտ. ԺԵ.
Պարի, էջ 346:

4.— Աւետարան, 1475ին, Բարկուշա-
տէցի Շահրամէրի խնդրանքով — Յիշտ.
ԺԵ. Պարի, էջ 377-8:

5.— Ճառընտիք, 1478ին, տէր Սարդիս
արեղայի Հոմար — Յիշտ. ԺԵ. Պարի, էջ
427-8:

6.— Շարական, 1487ին, «ի յրնտիք ո-
րինակէ» — Խաղբ. Գ. էջ 96:

7.— Արրահան արեղայ, Գրիչ, Խաղիոն
և Կազմող, 1475-1496, որդի Տէրտէրի և
Գոնցայի, աշակերտ իր հօրեղոր՝ Աւագ-
տէր Վարդապետի, եղրայր տէր Զաքարի,

Մարգարէի, Յակորի և տէր Դաւիթթ փիլի-
ստիային: Ուսուցիչ Նահապէտ արեղայի:
Իր գործերէն ծանօթ են,

1.— Աւետարան, գրուած Աւագանէրի
ձեռքով, 1475ին, Արրահամ ծաղկոծ և
կաղմած է — Խաղբ. Գ. էջ 93:

2.— Աւետարան, գրուած է Դաւիթթ
Երէցի ձեռքով, 1475ին, Արրահամ Նկա-
րագրադած է — Խաղբ. Գ. 95:

3.— Ճաշոց, նորոգած է 1476ին, իր Եղ-
թօր Զաքարիա արեղայի հետ — Յիշտ. ԺԵ.
Պարի, թիւ 501:

4.— Աւետարան, օրինակած է 1482ին,
բորբորով: Թուղթը կոկած է Նահապէտ
արեղայ — Խաղբ. Գ. 117-8:

5.— Մահրուսմունք, բոլորզրով օրինա-
կած է, Նկարագրադած եւ կաղմած 1484ին.
— Տաշէան, Ցուցակ, թիւ 403:

6.— Աւետարան, գրուած Գրիգոր Արե-
ղայի ձեռքով, 1496ին, իսկ Արրահամ ծաղ-
կած է Մասթէի Վանքին մէջ — Խաղբ. Գ.
էջ 120:

7.— Զաքարիա արեղայ, Գրիչ, Խաղ-
իող և Կազմող, որդի Տէրտէրի և Գոնցայի,
Եղրայր Արրահամ արեղայի, որուն հետ
միասին՝ Հինգած եւ փոստ Ճաշոց մը նորո-
գած է 1476ին, շատ աշխատանքով —
Խաղբ. Գ. 116-7: Յիշտ. ԺԵ. Պարի, թիւ
501:

2.— Խ Ո Ր Վ Ի Ւ Ա Պ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Խոր Վիրապի Վանքը
կը քտնուի Հայաստանի երբեմնի մայրա-
քաղաքին Արտաշատի մօս, Երասխ գետի
ձախ ափին: Արտաշատի այդ Վիրապին մէջ
Գրիգոր Պարթեւ, Հայաստանի ապաղայ
լուսարիչը, բանտարկուած է երկար ժա-
մանակ, «իբրեւ ամք երեքտասան» (Ակա-

թանգեղոս, Վենետիկ, 1930, էջ 99, 101,
106. — Արտաշատ, 1913, էջ 155:

ՊԱՏՄԱԿԱՆ. — Խոր Վիրապի Վանքին
վերաբերեալ պատմական եւ մշակութային
աւելկութիւնները կրնանք ամփոփել հե-
տևեհալ ձեւով:

1. — Ներսէս Շինող, 641-661 թ. Յովհանն Կառլ Կաբողիկոս կր գրէ թէ Ներսէս «չինչ» տաճար սրբութեան եւ ի վերայ Վիրապի Սրբոյն Գրիգորի, ուր ի մէջ թունաւորացն թաղեալ տուքելանուէր այրն Աստուծոյ, զկամակոր վիշապին ջախճախեաց զգլուփ, ի մեռելութենէ խորոց կուպաշոտութեան վերածելով զայրաստանեայս ի լոյս փառաց Որդուոյն Աստուծոյ» — Պատմութիւն, Երոսաղէմ, 1867, էջ 106:

2. — Վարդան Վրդ. Արեւելցի, իր կեանքին վերջալոյսին, Խոր Վիրապի Վանքին մէջ ուսուցչութեամբ պարապած է տանեակ մը տարիներ. ունեցած է 40 աշակերտաներ (Հայոց Նոր Վկանները, էջ 105), եւ հօն ալ վախճանելով թաղուած է անդ (1271): Այդաւել գտնուած լրջանին դրած է իր մէկ գործը, «Յաղագս Քահանայութեան» — Տպ. Մեծ Մաշտոց, Կ. պոլիս, 1807, էջ 342: — Նոյնպէս հոդ սկսած է գրելու Դանիէլ Մեկնութիւնը, 1267ին, զոր աւարտած է յաշորդ տարին Աղջոյ Վանքին մէջ:

Ս. Յ. Զեռագրաստան թ. 1456 նոտրագիր Փողովածոյին մէջ հանդիպեցանք հետեւեալ հասուածին,

«Այս է պատմութիւն զոր աշօք մերովք տեսաք զդուումն նշխարաց Բ վարդապետացն, Վարդանայ եւ Ներսէսի Նինօդի ի Խոր Վիրապի բերան, եւ գրեալ էր յիւրեանց կոնսակն, թէ ես Վարդան վարդապետու եւ Ներսէս Հայրապետու ի փոքրունց ի վեր ուստագիր եղաք միմեանց հետ թէ զկուսութիւնն սր. պահէմք որչափ որ ի մարմնի եմք եւ երթամք յերտոսաղէմ լուսարուդի գերեզմանին սպասաւրութիւն առնեմք մինչեւ ի մահ: Եւ գնացեալ մեր սպասաւրութիւն արաք սր. լուսարուի գերեզմանին ժֆ: Յետոյ տեսաք ի գիր ծաղկոցին Գ բան դրած. մին թէ դատաստանի աւրս Գաբրիէլ գիտով նախ ի Խոր Վիրապի Հնչեցացանէ, որ ելանէ Սր. Լուսաւորիչն և առնէ զայրաց ազդն եւ երթայ ի դատաստան: Բ բան դրած թէ Լուսաւորիչն ժֆ տարի ի Խոր Վիրապին որչափ որ եկաց, ամէն չարաթ երիկուն ի յընթրեաց

ժամն, դասուուք հրեշտակոթ իջանէր Քո, առ Լուսաւորիչն Գրիգոր ի մէջ Վիրապին ասել եւ լսել առնէր Հետ Գրիգորի Լուսաւորչին, միթիթարէր զնա մինչեւ յիշի առաւոտուն, որ կայնէ ԼԶ սահաթ, եւ ապա կու համարանայր յերկինս եւ Գ բան դրած էր թէ ի չորրորդ դասէ հրեշտակացն Գ հրեշտակ պահապան էր գրեր Լուսաւորչին, որ կու սպասաւորէին նմայ: Տեսաք որ այդ խոր անդունդքն երկինք էր գարձեր, վասն որոյ ելաք թողաք զերուազէմ եւ եկեալ բնակեցաք աստ ի Խոր Վիրապս մինչեւ կատարեցաք մահուամբ: Ահա զայս գրեցաք, ի թը-վին Զ եւ Ժիին, մեղ կտակ եւ ձեզ յիշատակ» (թղ. 26թ.):

3. — Ստեփանոս Վարդապետ, 1271ին, առու գրան Սրբոյ Վիրապին, Գրիգոր Նինօդի կիրաքի գերքը կը նուիրէ Բնեցի Գրիգոր Վարդապետին: — Խաղբակեանք, Գ- էջ 154 (60):

4. — Խոր Վիրապի Վանքին մէջ Երկար տարիներ (1409-?) ճգնած է Կիրակոս Վրդ. Խառարաստեցի, եւ այդ պատճառով կոչուած է Վիրապիցի: Սա կաթողիկոսութեան կոչուեցաւ 1441ին, բայց հազիւ երկու տարի նստած էր երբ գահէն վար առին զինքը: — Աղդապատում, էջ 2111-2130:

5. — Աթան Խպս. Խոր Վիրապայ, 1441 թուին մասնակցած է Վաղարշապատի Արքային Փողովին: — Ազգապատում: էջ 2106:

6. — Մանուկ Խպս. Խոր Վիրապայ, 1603-1628, կը յիշուի իրրեւ բարեկամ Սառակ եպս. Գառնեցիի, որ Մելքիսեդէկէն կաթողիկոս օրհնուեցաւ 1623ին: — Ա. Իմարգիթեցի, էջ 12, 17, 235: Աղդապատում, յօդ. 1633:

7. — Մարգարէ Դայիր, 1602ին օրինակած է մէկ Աւետարան, Զամալի յիշատակին: — Ս. Արք. Մարտինանց, Գեղարքունի, 1895, էջ 52:

8. — Անկան Արենայ, 1671ին օրինակած

է մէկ Աղաթանգեղոս, նոտրադիր — Զեռ. Երեւանի, թիւ 3825:

9. — Դաւիթ Արքեպիսկոպոս, 1661-1681, նորոգած եւ պայծառացուցած է նոր վիրապը եւ իր թեմը, ինչպէս կը վկայեն Հայութեալ յիշատակարանները:

10. — Զեռ. Աւետարան: Գրիշ Պետրոս Երէց, տեղի Արկուռի գիւղ, թուական թձի = 1671:

«Ի Հայրապետութեան սուրբ կԾմիածնայ Յակոր Ջուզայեցուն, ի նորոգումն եւ ի շինութիւն Սուրբ Վիրապին, առաջնորդ եւ վերակացու Դաւիթ Վարդապետ բարուապետի» (Ցուցակ Զեռագրաց Մշոյ, Երուսաղէմ, 1967, էջ 175):

Բ. — Զեռ. Ս. Յ. Թ. 1797 Աւետարանի յիշատակարանէն (էջ 412): Գրիշ Պետրոս Երէց, տեղի Արկուռի գիւղ, թուական թձի = 1675:

«Ի յառաջնորդութեան վանորէիցս Դաւիթի բարունապետի արհեպիսկոպոսի, որ նորոգէ զամենայն եւ լուսաւորէ եւ պայծառացուցանէ մեծամեծ կացուցանէ զիյոր Վիրապն եւ զայլն ամենայն, որ ոչ կարեմք լըդուաւ համբաւել զնա»:

Գ. — Աւետարանս «... Գրեցաւ ի թեմն Վիրապայ, ի ձորն յնւրծայ, ի գիւղն որ կոչի Ճառմասիս, ընդ Հովհանես սուրբ Ստեփանոսիս, ի թուականիս Հայոց թձին [= 1676], ... յեպիսկոպոսութեան թէմի եւ

վիճակիս Վիրապա Դաւիթ սրբազն վարդապետի, որ նորոգեաց եւ լուսաւորեաց զիյոր Վիրապն եւ դիւր թիմն...»: Գրիշն է Յովհ. Երէց — Քոսեան, Ցուցակ Զեռագրաց, 1964, Վիճննա, էջ 66:

Իր ստորագրութիւնն ալ կ'Երէւի — Իրքի՝ Դաւիթ Վրդպ. Վիրապցի — ներքեւրայն աղերսանաց զիրին, զոր Էջմիածնի Ժմարանութիւնը ուղղեց Եղիազար Այնթապցի կաթողիկոսին, 1681 թուին, հրաւիրելով զինքը Ս. Էջմիածնի Մայր Առողի Հայրապետութեան — Ազգապատում, յօդ. 1808: Ցուցակ Զեռագրաց Երուսաղէմի, Բ. Հատոր, 1953, էջ 84:

10. — Սիմեոն Կրդ. Երեւանցի, ցաւով կը տեսնէ թէ Վանքը ժամանակի ընթացքին ամայցած, տաճիկներու ձեռքը ինկած եւ դոմի վերածուած է: Ուստի ջանադիր կ'ըլլայ զայն աղատելու այդ անարդ վիճակին: Իր ջանքերը յաջողութեամբ կը պսակուին. Վանքը կը մաքրուի եւ կը վերաշնորի: Կաթողիկոսը, 1765 թուին, առաջնորդ կը կարգէ և միաբանութիւն կը հաստատէ ըստ առաջնոյն: — Խամբը, էջ 280-281:

11. — Ժամանակի ընթացքին Վանքը դարձեալ կ'ենթարկուի ընական եւ մարդկային աւերումներու: Կարեւոր նորոգութիւններ կը կատարուին Վեհ. Տ. Վազգէն Կաթողիկոսի նախաճեռնութեամբ եւ Գալիֆոռնիայի Հայոց դրամական օժանդակութեամբ — կԾմիածնի, 1966, Ապրիլ, էջ 30-34:

Ն. ԵՊԱ. ՇՈՎԱԿԱՆ